

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄԱՆԵԱՅ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏՄՐԻ, ԹԻՒ. 4

1 Յունիս 1894



ԿՈՍՏԱՆԴՎՈՒՊՈՎԻՆ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պապը՝ Ամի Ճատակահ թիւ. 20.

1894.

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. ՀԵՐՔՈՒԼԱՆՈՒՄ ԵՒ ԲՈՄԲԵԿԻ ՔԱՂԱՔՔ. — Ն. Վ.  
Մ. ԱԺՔԱՅԱՆ
2. Ն. Ս. ԼԵՒՈՆ ԺԳ. Ս. Գրոց նկատմամբ հանած շըր-  
ջաբերականեն հատուած մը: — Ս. Վ. Ն.
3. ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՅՑ. — Ս. Վ. Ն.
4. Երկրագործութիւն յԱմերիկայ. — Յ. Ա. Ա. Ա.
5. ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻՔԱՅԵՒ. — ՅՈՎՃ. Վ. Ա. Բ. Ի. Ա. Ա.

# Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Ե Ս Կ Ի Ս Ո Մ Ս Ե Ա Յ

Հինգերորդ Տարի

Թ Ի Ւ 4

1 Յունիս 1894

## ՀԵՐՔՈՒԼԱՆՈՒՄ

ԵԿ

ԲՈՄԲԵԻ ՔԱՂԱՔԻ

Հռովմեական Քաղաքակրորդեան  
Տեսարան մը

Շարունակութիւն (1)

«Մօրեղբայրո ի Միզէնուս կը գանուէր Նոյեմբեր տասոյ 23ին, ուր նաւասարմղի հրամանատարն էր Կէսօրը շուրջ ժամ մը անցած էր, երբ մայրս իրեն լուր տուաւ թէ՝ երկնից երեսն արտաքոյ կարգի մեծ եւ անսովոր ձեւով ամպ մը կը տեսմուէր Մօրեղբայրս, ըստ իւր սովորութեան, փոքր ինչ ժամանակ աւրեւոն մէջ տարածուած կենալէ, եւ քիչ մը զով ջուր խմելէ յետոյ, իւր անկողնոյն լրայ պառկած էր, ուր ուսման կը պարապէր Կ'ելնէ եւ բարձր տեղ մը կ'երթայ, ուստի կրնար զիւրաւ այդ տեսիլը զիսել։ Դժուար էր հասկնալ հեռուէն թէ, ո՞ր լեռնէն կ'ելնէր այդ ամպն։ Ապա հասկցուեցաւ թէ Վէսուվիօէն էր։ Ամպին ձեւն, ո՞ր եւ է ծառէն աւելի, չոճւոյ կը նմանէր,

(1) Տես Պատկեր Ե. Տուի նիւ 3։

վասն զի ուղղակի եւ կարի բարձրանալէ յետոյ, գագաթն տափակ ձեւ մը կը ստանար, եւ կարծես թէ, շատ մը ստաերու կը բաժնուէքու ինձ այնպէս կը թուի թէ, ստորերկրեայ հողմ մը այդ ծուխը իւր առջեւէն ուժդին կը վանէր, եւ ապա զայն օդոյ մէջ կը բռնէր. բայց կամ այն է զի այդ մղումն առ սակաւ սակաւ դադրեցաւ, եւ կամ զի այդ ամպն, իւր իսկ ծանրութեան պատճառաւ տարուրերելով, ոկսաւ անօսրանալ եւ ամեն կողմ տարածուիլ Երբեմն սպիտակ, երբեմն թուխ, եւ երբեմն այլ եւ այլ գոյներ կ'առնուր, ըստ որում առաւել կամ նուազ մոխրով կամ աւաղով բեռնաւորեալ էր»

«Այս սքանչելիքն գարմացուց իմ մօրեղբայրս, եւ ինքն ասոր համար կարեւոր դատեց զայն առաւել մօտէն զիտել: Ուստի հրամայեց պատրաստել իւր թեթեւ ցոկանաւը. եւ ինձ հըրամայեց որպէս զի իրեն ընկերանամ: Իսկ ես իրեն պատասխանեցի թէ, նախամեծար կ'ընտրէի ուսման զբաղիլ. եւ արդարեւ, ինքն պատահնմամբ զրելու համար ինծի բան մը տուած էր: Երբ ինքն տնէն դուրս կ'ելնէր, իւր տախտակներն ի ձեռին (1) նաւաստիք Ծէթինան սպառնացոյ յայնի վտանդէ ահաբեկեալ (այս աւանն արդարեւ այդ լերսն ստորոտն է, եւ փրկութեան այլ ճանապարհ չունէր եթէ ոչ ծովուն կողմէն) եկան իրեն աղաչելու որպէս զի զիրենք այդպիսի մեծ վտանգի մը չենթարկէ. բայց ինքն բնաւ միտքը չփոխեց, եւ, ընդհակառակն, զիւցածնական քաջութեամբ մը սկսաւ հետամուռ ըլլալ այն բանին, զոր քիչ մը յառաջ պարզ հետաքրքրութեան համար սկսած էր: Ցոկանաւը առ ինքն կը կոչէ, նաև կը մտնէ, եւ կը մեկնի հաստատ զիտաւորութեամբ թէ, տեսնէ ո՞րպիսի օգնութիւն հնարէ ընկել, ոչ միայն Ծէթինաի, այլեւ այդ ծովախանց վրայ գրտնուող ամենայն զիւղօրէից, որք տեղւոյն զեղեցկութեան պատճառաւ անդ կարի բաղմաթիւ էին: Կը շտապէ համնիլ անդր, ուստի ամենքն խոյս կու տան, եւ մանաւանդ ուր վտանգն առաւել վերահաս է: Այնպիսի ոգւոյ խաղաղութիւն մը ունէր, զի, երբ այդ երեւութիւն նկատմամբ փոփոխութիւն կամ արտաքոյ կարգի ձեւ մը կը նշմարէր, իւր դիտողութիւնները ի զիր զբոշմել կու տար:»

«Յրդէն ցոկանաւերու վրայ կարի թանձր մոխրիր մը կը

(1) Դըելու համար մոմապատ պախանինէր, «բուկ նաև օրէնսց եւ ժամանակադրունեանց պախանի+:

տեղար, որ, որչափ առաւել կը մօսեցուէր, այնչափ առաւել կը ջերմանալր. անմոյ շուրջն կը տեղային նաեւ կրացեալ քարինք եւ ուեւացեալ կոպիճք, որք հրոյն սաստկութեամբն վառած եւ ածիւնացած էին. ծովավնն անմատչելի էր՝ լեռնէն թաւալած ահաղին զանգուածներու պատճառաւ, որք զայն կը ծածկէին: Պահ մը զկայ առաւ, եւ կը վարանէր թէ, յառաջանալո՞ւ, թէ յես ընդ կրունկն ընկրկելու էր. ապա ըսաւ նաւուղղին, որ իրեն խորհուրդ կու տար դէս ի խորն խաղալ, «Բաղրէն +աջունէան նպաստաւոր է. նաւուն ցաւուկ Բէմբականուսի ապարանից կոչո՞ւ դարձո՞ւ:» Բօմբօնիանուս ի Սթապիա էր, փոքրիկ ծովածոցով բաժնուած տեղ մը, զօր ծովին նորա մանուածապտոյտ ևզերքներովն կը ձեւացունէ: Անդ, ի տես տակաւին հեռաւոր, այլ եւս քան զեւս սպառնացող վտանգին, իւր բոլոր գոյքը իւր նաւերուն վրայ բեռնաւորած էր, եւ այդ տեղերէն հեռանալու համար յաջող հոգմու մը միայն կը սպասէր: Մօրեղբայրս զայն ուարսափած եւ անուղողի մէջ կը գտնէ, զայն կ'ընդգրկէ, կ'ապահնովցունէ եւ կը քաջալերէ. եւ, իւր բարեկամին սարսափը իւր անկատկած ապահնովութեամբն փարատելու համար, ի բաղանիս կ'երթայ: Ապա ի սեղան կը բազմի, եւ կ'ընթրէ զուարթ դէմքով մը, եւ կամ (որ նոյնպէս զարմանալի է) իւր սովորական զուարթութեան արտաքին երեւութովն»

«Այս միջոցին, Վէսուվիկի կողերէն աստ անդ լոյսեր եւ բոցեր կ'ելնէին, որք դիշերուան մթութեան մէջ յանկարծ պայթելով, նորա սոսկումը կ'աւելցունէին: Մօրեղբայրս իրեն ընկերացող անձանոյ սիրտը քաջալերելու համար, կը պնդէր թէ այն, որոյ վառիլը կը տեսնէին, ուրիշ բան չէր, եթէ ոչ օգնութեանց պակասութեան պատճառաւ թողուած շնչականաց զիւզեր: Ապա սպակեցաւ եւ խորունկ քնանալ սկսաւ, այնպէս զի նախասենեկէն նորա խորդան կը լուսէր: Սակայն փութով զայն արթնցունել հարկ եղաւ. վասն զի գտափթն, որոյ միջոցաւն իւր սենեակն կը մտցուէր, մոխրոյ այնպիսի մեծ քանակութեամբ մը լեցուելու սկած էր զի, եթէ փոքր միւս եւս տակաւին հոն մը նացած ըլլար, չպիտի կարողանար անտի գուրս ելնել»

«Այն ատեն Բօմբօնիանուսի եւ միւս այլոց քովին զնաց, որք զգուշութեամբ անձնապահ կը լինէին, եւ ամենքն ի միասին խորհուրդ ըրին թէ, լաւագո՞յն էր արդեօք տան մէջ փակուիլ, թէ ի բաց զաշտոն զիմել, եւ արդարեւ չէնքերն իրերաց յաջորդող երկրաշարժից պատճառաւ այնպէս մը կը ցնցուէին զի, կը

կարծուէր թէ իրենց հիմերէն զատուելով, երբեմն այս, եւ երբեմն այն կողմն կը նետուին, եւ ապա զարձեալ իրենց տեղն կը դրուին. բնակարաններէն գուրս վտանգն նուազ մեծ չէր, քարերու անկման պատճառաւ՝ թէպէտեւ ասոնք թեթեւ եւ հըրով կրացած էին»

«Այս այլ եւ այլ վտանգներու մէջ, արձակ դաշտինն ընտրուեցաւ: Իրեն հետեւող անձանց սրտին մէջ սարսափ մը՝ միւս այլ սարսափ մը կը ծնանէր, իւր սրտին մէջ ընդ հակառակն, հոգւոյն վերին մասն տկարագոյն մասին կը հրամայէր: Ուստի դուրս կ'ենեն, իւրաքանչիւր ոք իւր զիխին թաշկինակով բարձ մը կապելէն յետոյ, զգուշութիւն մը, որ անհրաժեշտ էր երկնքէն տեղացող քարերու հարուածներէն պաշտպանուելու համար: Սրդէն լուսնալ սկսած էր. բայց անդ, ուր իրենք կը գոնուէին, զիշերն կը շարունակէր, ամենաթանձր եւ ամենասոսկալի զիշեր մը, որ միայն երբեմն երբեմն բոցերու եւ փայլակներու լուսովն կը լուսաւորէր: Պատշաճ դատուեցաւ ՚դէպ ի ծովափնն երթալ, եւ առաւել մօտէն քննել թէ, ծովն թոյլ կու տա՞ր իրենց բան մը ընել. բայց ծովն արդէն սկսած էր ալեկոծութեան կերպարանքը առնուլ: Յայնժամ Մօրեղբացրս ջուր խնդրեց, եւ երկիցս խմելէն յետոյ, գետնոյն վրայ բարձ մը ձգել տուաւ. եւ անդ պառկեցաւ: Այս պահուս բոցերն, որք գամ քան զգամ կը կը ասրածուէին, եւ ծծմբոյ հոտն, որ նոցա մօտենալը կը ծանուցանէր, զամենքն ի փախուստ դարձուց: Ինքն կարի մտահոգ ոտք ելաւ, երկու ստրկաց թեւերուն կաթնած, եւ փախչելու զիտաւորութեամբ. բայց խկոյն խնկաւ եւ մեռաւ: Ես կը կարծեմ թէ կարի թանձր ծուխ մը զինքը խեղզամահ ըրաւ, եւ այնչափ առաւել զիւրութեամբ զի, կուրծքի տկարութիւն եւ երբեմն երբեմն չնշարգելութիւն ունէր:»

«Երբ լոյսն երեւեցաւ, եւ այս երեք օր յետոյ միայն եղաւ, իւր մարմինն գտնուեցաւ նոյն տեղն, ամբողջ եւ անփուտ, իւր մահուան վայրկինին կրած զգեստներովն, եւ առաւել քնացող, քան թէ կենազուրի մարդոյ մը կերպարանքով: Այս ատեն մայրըս եւ ես ի Միզէնուս էլնք: Բայց այս՝ զրելիք մատնիդ հետ յարաբերութիւն մը չունի. քանզի զու իմ մօրեղբօրս մահուան պարագայները միայն կ'ուզես զիտնալ: Ուրեմն աստ պիտի վերջացնեմ, բան մը միայն աւելցունելով, եւ է թէ, բան մը չզրուցեցի, զոր իմ խակ աչօքս տեսած, կամ ականատես վկայներէ լսած չըլլամ, այսպիսի ժամանակ մը, յորում այդօրինակ նոր

արկածից ճշմարտութիւնն չկարէ տակաւին այլայլի կամ այլակերպիլ։ Այս մանրամասն տեղեկութեանց մէջ այժմ քեզ անկէ ընտրել դայն, որ քեզ առաւել կարեւոր պիտի թուի. գասն զի պարզ նամակ մը, եւ պատութիւն մը, բարեկամի մը, եւ յետնոց համար դրելու մէջ եղած տարբերութիւնն մեծ է։ Ողջոյն։»

Այլ նամակի մը մէջ, Պլինիոս Կրտսեր, նոյն նիւթին վրայ կը խօսի, եւ այս խօսքերով կը պատասխանէ Տակիտոսի, որ այս մեծ արկածին նկատմամբ իրմէ նոր մանրամասն տեղեկութիւններ խնդրած էր։

«Իմ նամակս զարթուցած է ի քեզ փափաք մը գիտնալու համար թէ, ո՞րպիսի սարսափիներ եւ վտանգներ ունեցայ ի Միզէնուս, ուր մնացած էի, մինչեւ այն կէտն, յորում վերջացուցած էի իմ յետին նաևսակս։ Փափաքդ կը կատարեմ, թէպէտեւ իմ սիրոս այս սգալի յիշատակները սոսկումով կը մերժէ։»

«Թէպէտ եւ միտք ընդ յիշատակըն սոսկան։»

Եւ դըժալին է վէպ, սկըսաց զայն։» (1).

«Մօրելլորս մեկնելէն յետոյ, շարունակեցի աշխատութիւնըս, որ անոր հետեւելու ինձ արգելք եղած էր, Բաղնիք մտայ, եւ ընթրելէն յետոյ պաոկեցայ. այլ քիչ եւ յաճախ ընդհատեալ քուն մը ունեցայ։ Շատ օրեր երկրաշարժի անընդհատ ցնցմունք կը շարունակէին. այս բանո մեղ տարօրինակ չէր երեւէր, քանզի Կամպանիոյ ոչ միայն աւաններն, այլ քաղաքներն եւս այսմ ենթակայ են։ Սակայն այդ զիշերն, այս երեւոյթն այնքան սասակացաւ զի, կը կարծուէր թէ, ամենայն ինչ ոչ միայն կը շարժէր, այլ վեր ի վայր կը լինէր։ Մայրս յանկարծ իմ սենեակս մտաւ, ճիշդ այն պահուն, յորում ես կ'կնէի զինքը արթնցնելու համար, եթէ ինքն տակաւին քնոյ մէջ ըլլար։ Ուստի նատեցանք զաւթին մէջ, որ զշէնքն ծովէն ներ անջրպետով մը կը բաժնէ։

«Եւ որովհետեւ ես այն ժամանակ հազիւ տամն եւ ութ տարեկան էի, չեմ զիտեր թէ այն ատեն իմ ըրածս ինչպէս կոչչեմ, անխոհեմութիւնն, թէ հաստատամտութիւն։ Տիտոս Լիվիոսի զիրքը ուզեցի, եւ սկսայ զայն կարգալ, եւ դիտողութիւններ ի զիր առնուլ, ինչպէս պիտի ընէի ամենախաղաղ ժամանակ մը։ Այս պահուս յակարծ հասաւ մօրելլորս մի բարեկամն, որ ըլլանիայէն նոր եկած էր զինքը տեմնելու համար։ Տեսնելով

(1) Վէրքէլէայ Ենեական, Դիբ+Բ. Տող 19—20։

զի մայրս եւ ես գիրք ի ձեռին գետին նստած կը կարդայինք,  
մօրո՞ իւր անխոռովութիւնը, իսկ ինձ՝ ապահովութիւնս յանդի-  
մանեց. բայց ես աչքերս զրքէն չվերցուցի: Արդէն առաւօտեան  
երեքտասամներորդ ժամն էր (1), եւ հազիւ արշալուսի նման ա-  
զօտ լոյս մը կը տեսնուէր: Յայնժամ չենքերն սասանեցան, եւ  
ցնցմունք այնքան սաստկացան զի, այլեւս ապահովութիւն չը-  
կար ոչ բաց եւ ոչ գոյ տեղ մը կենալու: Ուստի քաղաքը թո-  
ղուլ որոշեցինք: Ահաբեկեալ ժողովուրդն միախուռն մեղի հետ-  
տեւեցաւ, քանզի այն, զոր սարսափն կը թերազրէ, խոհեմութիւն  
կը համարուի, եւ իւրաքանչիւր ոք այլոց ըրածը ապահովագոյն  
կը գտնէ:»

«Անդամ մը որ քաղաքէն դուրս ելանք, զկայ առինք: Անդ  
նոր սքանչելիք եւ նոր զարհուրանք: Սայլերն, զորս մեղի հետ  
տարած էինք, երբեմն երբեմն այնպէս կը տատանէին զի, թէ-  
պէտեւ բաց դաշտի մէջ, անհնար կ'ըլլար այլազդ զանոնք իրենց  
տեղն հաստատուն կեցունել, եթէ ոչ մեծամեծ քարերով զանոնք  
պնդելով: Ծովե, գետնոյ ցնցմարիք, ցամաքէն մղեալ եւ իւր  
փրայ թաւալելով՝ յետս ընկրկիլ կը թուէր. այնպէս զի ծովախնն  
այսու առաւել եւս ընդլայնելով, աւազի վրայ մնացած ձկանց  
բաղմութեամբն կը ծածկուէր: Հակառակ կողմէն, սեաւ եւ զար-  
հուրելի ամազ մը, որ իրմէ զուրս ցայտող օճապտոյա շանթերով  
կը գծուէր, պատառենցաւ՝ երկայն եւ լուսաճաճանչ փայլակաց  
նման ճառագայթներ ժայթքելով:»

«Յայնժամ բարեկամն, զոր վերն յիշեցի, սկսաւ առաւել  
եւս թախանձել, եթէ քու ելլայրդ, եթէ քու քեռիդ կենդանի  
է, կ'ըսէր մեղ, անարարակոյս կը փափաքի զի փախչիք. իսկ եւ  
թէ մեռած է, փափաքած է զի գուռք իւր մահուամն յետոյ ապ-  
րիք: Ուրեմն ի՞նչ բանի տակաւին կը սպասէք: Ի՞նչո՞ւ փախչե-  
լով ձեր փրկութիւնը չէք փնտուեր: — Մենք իւրեն պատասխա-  
նեցինք թէ, չենք կրնար մեր ապահովութեան վրայ խորհիլ,  
մինչեւ որ Պինխոսի վիճակին վրայ ապահով չ'ըլլայինք: Այս  
խօսքերուն վրայ Սպանիացին, առանց այլեւս յամելու, մողմէ  
հեռացաւ, եւ մազապուր փախստեամբ մը իւր փրկութիւնը  
փնտուեց:»

«Այս այս պահուս ամպն գետնին վրայ իջաւ, եւ ծովը ամ-

(1) Ծանծն է նէ, նէ Հռովմայեցի+, որեւուն ճուղուէն սկսէլով  
օը ժուն և շուն ժամունց էը բաժնէին:

բողջովին ծածկեց, մեր աչքերէն սքողելով Քարբի կղզին, եւ զմեղ եւս մինչեւ Միզենուսի հրուանդանն»

«Մայրս զիս կը սախազէր, կ'երդմնեցունէր, եւ կը հրամայէր որպէս զի, ո՞ր եւ իցէ կերպիւ զինքս ազատեմ. կ'ըսէր թէ, իմ տարիքիս համար այս զիւրին էր, բայց թէ իրեն համար, որ տարիքով եւ մարմնոյ զիրութեամբ ծանրացեալ էր, անհնարին էր այդ. կը յաւելոյր թէ, ինքն գոհ պիտի մեռնէր, միայն թէ ինքն իմ մահուանս պատճառ չինէր: Իրեն յայտարարեցի թէ, առանց իրեն ինծի համար փրկութիւն չկայր. ձեռքիրէն բռնեցի եւ զինքը բանադատեցի ինծի հստեւել. մեծ դժուարութեամբ զիշաւ իմ կրկին եւ կրկին աղաչանացս, արանջելով թէ ինքն ինծի համար արգել մի էր»:

«Արդէն մոխիրն սկսած էր մեր վրայ իջնել, բայց փոքր քաշնակութեամբ: Դյուկիս կը դարձունեմ, եւ կը տեսնեմ մեր ետեւն զի, թանձր ծուխս մը մեր ետեւէն կու գայ, հեղեղի մը պէս երկրի վրայ տարածուելով: Մինչ տակաւին այդ ծխոյ մէջ կը ընայինք տեսնել, մօրս ըսի, թալունք մեծ ճանապարհը, որպէս զի մեր ետեւէն եկող բազմութեան ոտից կոխան չ'ըլլանք եւ չխզդուինք: Հազիւ հիւապատսական ճանապարհը թողած էինք, խաւարն այն աստիճան սաստկացաւ զի մարդ զինքն, ոչ թէ կարի մութ եւ առանց լուսնոյ գիշերուան, այլ ամեն լոյսէ զուրկ փակեալ սենեկի մը մէջ կը կարծէր: Ոչ այլ ինչ կը լսուէր, եթէ ոչ կանանց ողբեր, մանկանց ճեր, եւ արանց աղաղակներ: Մին իւր հայրը կը կոչէր, միւսն իւր որդին, երորդ մը իւր կինը. քանզի աղազգ չէր հնար ճանչնալ, եթէ ոչ ճայնիւ միայն: Մին իւր դժբաղզութեան վրայ կ'ողբայր, միւսն իւր ճնողաց վրայ. եւ կը գտնուէին եւս այնպիսիներ, որոց՝ մահուան երկիւղն մահը իսկ փափաքելի կ'ընէր: Շատեր աստուածոց օվնութիւնը կը հայցէին, միւս շատեր կը համարէին թէ, այլեւս աստուածք չկային, եւ կը կարծէին թէ, այդ զիշերն յետինն էր, այն յաւիտենական զիշերն, յորում տիեզերք ընդ միշտ պիտի թաղուին Պակաս չէին եւս այնպիսիք, որք երեւակայական եւ ցնորսական երկիւղներով արգէն կարի իրաւացի եւ բանաւոր սարսափը կ'աւելցունէին: Կը զուրցուէր թէ Միզենուս սուզեալ էր, թէ այլ տեղեր եւս զետնէն հոր ելած էր, եւ հառարակաց սարսափն այս ամեն առասպելաց հաւատոք կ'ընծայէր»:

«Ենդ հուալ տժգոյն լոյս մը երեւեցաւ, որ կը ծանուցանէր ոչ թէ օրուան դալուստը, այլ մնալ սպառնացող հրոյն մնրձե-

նալը. սակայն հրդեհն մեզմէ հեռու կեցաւ: Ապա դարձեալ խաչարն սկսաւ, որպէս նաև մոխրոց անձրեւն, որ հետզիետէ առաւել կը թանձրանայր եւ առաւել կը սաստկանայր: Որոյ վասըն կը սափառուէինք երբեմն երբեմն ենիւլ մեր զգեսաները թօթափել, ապա թէ ոչ ատոր ներքեւն պիտի թաղուէինք: Այսուամնեայնիւ կրնամ պարծենալ թէ, այդորինակ սարսափելի վըտանգներու մէջ, ոչ երբեք տրտունջ մը հանեցի բերնէս: Սամխիթարիչ մտածմամբ կը քաջալերուէի թէ, բոլոր տիեզերք ընդ իս կը ջնջուէր: մտածումն արդարեւ ոչ այնչափ ազնիւ, այլ մարդոյն կարի բնական:

«Հուսկ ուրեմն այդ մթին եւ թանձր ծուխն առ սակաւ տսկաւ դադրեցաւ, եւ բոլորովին փարատոնցաւ: Այնուհետեւ ընդ հուպ աւատօս եղաւ, եւ արեգակնն երեւեցաւ, բայց ազօտ եւ դալնկագոյն, ինչպէս կ'ըլլայ խաւարման ժամանակ: Ամենայն ինչ մեր աչաց փոփոխեալ կը թուէր, եւ արդարեւ չկար բան մը, որ մոխրոց կոյաերու ներքեւ ծածկուած չըլլար, ինչպէս կ'ըլլայ ձեան ներքեւ, Դարձանք ի Միզէնուս եւ անդ որչափ հնարէր տեղաւորեցանք: Դարձեալ անդ գիշեր մը երկիւղի եւ յուսոյ մէջ անցուցինք, բայց ուր երկիւղն առաւել մեծ մասն ունէր, քանզի երկրաշարժն միշտ կը շարունակէր:»

«Միայն ահարեկեալ մարդիկ կը պատահէին, որք թէ իրենց եւ թէ այլոց սարսափի աղէտաբեր գուշակութեամբք կ'արծարծէին: Իսկ մեղ գալով, Պլինիոսի վրայ տեղեկութիւն մը առնելին յառաջ անտի հեռանալն՝ մեր միտքն իսկ չեկաւ, թէպէտեւ տակաւին սպառնալեաց ներքեւ եւ ահազին վտանգին ակնկալութեան մէջ կը գտնուէինք, զոր այնչափ մօտէն տեսած էինք: Դուն այս պատմութիւնը՝ զայն ընդօրինակելու համար չպիտի կարդաս, գասն զի այդ՝ քու պատմազրութեանդ մէջ զրուելու արժանի չէ. եւ եթէ անոր մէջ կարդացուելու իսկ արժանի բան մը չգտնես, քեզմէ զուրս մէկու մը չես կրնար յանցանք դնել, քանզի դուն զայդ ուզեցիր: Ողջոյն:»

Տարօրինակ եւ զարմանալի բան, այս կրկնն սրտաշարժ եւ աղիողորմ նաւակաց մէջ, զորս Պլինիոս Կրտսեր կ'ուղղէ առ մեծ լատին պատմազիրն, չիշատակեր ոչ զբոմքէի եւ ոչ զէէրքուլանում, եւ խորին լուսութիւն մը կը պահէ այն արկածին վրայ, որ այդ երկու քաղաքները հրաբլսային մոխրոց ներքեւ թաղեց: Մի միայն իւր մօրեղբօր մահուան եւ իւր կրած վտանգներուն մտածութեամբն զգածեալ եւ տոգորեալ, շատ մը բնական եղելու-

թեանց վրայ բազմաթիւ եւ մանրամասն տեղեկութիւններ կու տայ. հրաբուխն ժայթքումը, երկրի սաանութիւնքը, որպէս նաև մոխրոց անձրեւը կը նկարագրէ, եւ կը լոէ այն բանին վրայ, որ մեզ համար այդ արկածին զիսաւոր կէտն կը համարուի: Այս արդարեւ անմեկնելի զանցառութիւնն Տակիտոսի պատմութեան մէջ եւս կը գտնուի, որ Պլինիոսի բարեկամ եւ թղթակիցն էր. պատմագիրն, այս արկածին պատճառ եղող ըստորեկրեայ շարժմանց վրայ, ընդհանուր անսարկութիւն մը միայն ընելով կը շատանայ. եւ կը յաւելու պարզաբար եւ առանց ամեններին յուզման բառ մը աւելցնելու թէ,» Քաղաքներ սպառեցան եւ սուզանն: Սուետոնիոս, թէպէտեւ անուղղակի կերպով խօսելով Վէսուվիոի այս ժայթքման վրայ, նոյն լոութիւնը կը պահէ այդ թշուառ քաղաքայ նկատմամբ: Մարտիաղէս, քերթուածոյ մի մէջ, զանոնք իբրեւ հրաբուխային փրփրոց (լավայից) ներքեւ թաղուած կը ներկայացունէ: Զանոնք ճշմարտի եւ յանուանէ յիշատակով առաջն պատմագիրն Դիոն Կասիոս եղած է, որ Պլինիոս Կրտսերէ շուրջ մէկ ու կէս գար յետոյ կ'ապրէր. այլ իւր պատմութիւնն, թէպէտեւ իւր էական մանրամասնութեանց մէջ ճշմարտի, սակայն շատ մը առասպելօք լի է: Կը թուի թէ իւր տեղեկութիւնները բնակչաց աւանդութիւններէն առած է, որով անխտիր կը յիշատակէ իւր ժողոված ամեն եղելութիւնները եւ առասպեկները: Հստ այսմ կ'ըսէ թէ, հրաբուխն ժայթքման ժամանակ, մարդկանց բազմութիւնն մը, որք իրենց վիթխարի հասական հոկայից կը նմանէին, մերթ լեռան վրայ կ'երեւէին, եւ մերթ ի շրջակայմն, եւ թէ, մինչ փողոց հնչինք կը լսուէին, կը թուէր թէ հոկայք եւ եւս կը մեծնային. եւալն, եւալն, եւալն: Վերջապէս կ'աւանդէ թէ, երկու քաղաքք, Հէրքուլանում եւ Բոմբէի, մոխրոց անձրեւաց ներքեւ սուզան եւ թաղուեցան, մինչ ժողովուրդն ի թարոն կը գտնուէր: Այսօրինակ յիշատակութեանց նթէ ոչ ամենէն, դոնեա մի քանիներէն կրնայ մարդ զիւրաւ հասկնալ թէ, ինչպէս առասպեկտախան զրոյն փութով պատմութեան վրայ կը տիրանայ՝ զայն այլայլելու, խանգարելու, եւ անոր մէջ զարմանալի եւ սքանչելի պարագայներ մուծանելու համար:

(Չարալարելի)

Ներսէ Մ. Վ. Անեման

# Ն. Ս. Լեհոնի ԺԳ.

## Ս. ԳՐՈՅ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԱՆԱԾ ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆԻՆ ՀԱՏՈՒԱԾ ՄՀ.

Երկրագնտիս բնագիտական օրինաց ծանօթութիւնն.

«Ընդդէմ այնպիսեաց՝ որք բնական զիտութեանց անուամբ կը վարին եւ կը զեղծանին, հաստատուն կենալու է. որք Ս. Դիրքն իրենց գործիք կ'ընեն չարաշար, այսպանելով անմաց հեղինակներն իրը բնական օրինաց անգիտակք, եւ անոնց գրութիւնն եպերական եւ ծիծաղելի ցոյց տալով՝

Այնչափ աւելի փանգաւոր է սոցա չափազանցութիւնն՝ որչափ որ զգայական իրերու վրայ է ընդդիմութիւնն. ժողովը դեան մէջ կրնայ տարածուիլ զիւրաւ, մանաւանդ երիտասարդ ուսանողաց շրջանակին մէջ. բաւական է որ առոյգ միտքն՝ անգամ մը աստուածային յայտնութեան վրային պատկառանքն թեթևեցունէ, այլ եւս անսանձ առաջ կ'երթայ: Ակներեւ է վտանգըն. եթէ բնութեան զիտութիւնն՝ գերագոյն Արուեստաւորին փառաց յայտարարն է, ինչպէս ամենայն արարածք ակնյայանի կը վկայեն. եթէ այսպէս սքանչելի պատուղ կ'ընծայէ զիտութիւնն՝ օրինաւոր ընթացքովն, անկասկածելի է՝ թէ ապօրէն զնացքով կրնայ ուղիղ արամաբանութեան սկզբունքն խանգարել եւ առոյգ հաստակին անհաստատ մտքին եւ որանի վրայ բարուց ապակաւնութիւն գործել:

Ս.ո այս՝ բնութեան օրինաց ծանօթութիւնն՝ Ս. Գրոյ ուսուցչին ձեռքին մէջ մեծ զօրութիւն մ'է. որով Աստուածաշունչ Գրոց հակառակորդաց նոյն օրինաց անուամբ լարած թակարդներն կրնայ խել արմատաքի: Աստուածաբանի եւ բնագիւտի մէջ էական հակառակութիւն մը չկրնար գանուիլ, բաւական է որ երկուքն ալ իրենց օրինաւոր սահմանին մէջ մնան, յիշելով մեծին Աւգոստինեայ խրասն. Հստ զիալաց յառաջ չերթալ, անծանօթն ծանօթին հետ չխառնել:

Իսկ երբ որ եւ է անհամաձայնութիւն ծաղի՝ ահա Աստ-

ուածաբանին ընկլիքն. նոյն Աւգոստինեայ խրատն է. երբ հակառակորդք բնութեան օրինաց հաստատուն ցոյցեր տան մեզ՝ ցոյց տամք մեք ալ որ ասոնք մեր Ս. Գրոց հակառակ բաներ չեն. իսկ երբ իրենց որ եւ իցէ գրքէն Աստուածաշոնչ Գրոց հակառակ՝ հետեւութիւն ծնանին, այս կամ այն կերպով իրենց սխալմունքն յանդիմանենք եւ վտահ ըլլանք իրենց ստութեան:

Սյս կանոնն շատ արդարացի է, մանաւանդ երբ խորհիմք որ սրբազն գրիչներն՝ կամ լաւ եւս Հոգին սուրբ՝ որ անոնց բերնով կը խօսէր, տեսանելեաց խորին կազմութիւնն մարդոց յայտնել ուղած չէ. այդ ծանօթութիւնն իրենց փրկութեան համար կարեւոր չէր Առ այս Ս. Գրիչք փոխանակ բնութեան վըրայ աշջուխելք դնելու եւ անվրէպ ուղղութեամբ անոր վրայ խօսելու՝ այլաբանօրին կը բացատրեն զայն եւ կամ ժամանակին դործածութեան կը համաձայնին: Այսօր զեռ եւս համապազօրեայ կենաց մէջ ամենէն բարձր գետնականք անդամնոյնպէս կը վարին: Ռամկական ժողովրդային լեզուին բնական է զգայական իրերն իր զգացածին համեմատ բացատրել. այդ լեզուաւ՝ ինչպէս կ'ըսէ Հրեշտակալին՝ Վարդապետն՝ առաջնորդուած են Ս. Գրիչք, թէ զգայական երեւոյթներու՝ թէ անտեսանելի իրերու համար, զորս նոյն ինքն Աստուած մարդոց հասկացունելու համար՝ անոնց սովորեալ լեզուն ընարած է:

Սակայն Ս. Գրիքն պաշտպանել ըսելով՝ չհետեւիր թէ Հարց եւ Մեկնչաց Բնութեան նկասմամբ տուած ամեն կարծիքն պաշտպանելի ըլլան: Ս. Գրոց բնական իրաց վրայ խօսած հատուածներն մեկնել ուղելով՝ կարելի է թէ երբեմն ճշմարտութեան շատ մօտեցած չըլլան եւ այսօր սխալ համարուին. ուստի իրնամքով որաշելու է այդ մեկնութեանց մէջ հաւատոյ վերաբերող մասն, վամն զի ինչպէս Ս. Թովմաս կը խորհի՝ Հաւատոյ էութենէ գուրս՝ սուրբերն տարածայն կարծիք ունեցած են:

Նոյն Վարդապետան ուրիշ տեր մը՝ նոյն այս խնդրոյն վրայ հետեւեալ իմաստալից խօսքն կ'ընէ. Մեր կրօնական կարծեաց չհակառակօղ փիլիսոփայից առհասարակ կարծիքն՝ աւելի լաւ. կը թուի ինձ՝ իրը հաւատոյ վարդապետութիւն չնկատել. թէպէտ եւ այդ կարծիք փիլիսոփայից անուամբ աստուածաբանական ցուցմանց մէջ մտած ըլլան: Սակայն եւ ոչ ալ իրը հաւատոյ հակառակ նկատել զանոնք, առ ահի՝ թէ գուցէ աշխարհիս իմաստոց ձեռքն՝ հաւատոց եւ վարդապետութեանց անարդութեան իբր միջոց մը դառնան:

Այլ մանաւանդ, այն ներածութեանց համար զորս բնագէան իբր ճշմարտութիւն կը ջանայ հաստատել, Ս. Գրոց մեկնիչն յետ վստահացուցանելոյ թէ ատոնք Գրոց ուղիղ իմաստին բնաւ հակառակ չեն, պէտք է ուշաղիր ըլլայ կրկնելու միանդամայն՝ թէ ամբաւ անհամար ճշմարտութիւն կարծուած ներածութիւնք ժամանակ անցնելով իբր կասկածանք նկատուած եւ իր սխալ մերժուած են: Այն բնագէտք որ իրենց զիտութեան շրջանէն զուրս կ'ելլեն եւ հակառակամարա ողուով իմաստասիրականին սահմանն կը կոխտեն, Մեկնիչն՝ իբր Աստուածաբան՝ անոնց ընդդիմախօսութիւնն ջրելու համար՝ պէտք է փիլիսոփայութիւնն ցոյց տայ:

\*

## ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՅՑ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ — ԿՐՈՆԱԿԱՆ

Շարայարութիւն (\*)

«Բան. խորհրդաբար.

ԲԱՐՄ. — Սրբոյն Յովհաննու Մարգարէի՝ Կարապետի եւ Մկրտչի, Կրանաւէտ՝ սուրբ եւ ամենահոչակ առաքելոցն, (այս անուն) սրբոյն զորոյ զյիշատակն կատարեմք, եւ ամենայն սրբոց քոց որոց ազօթիւք այց արասցես մեզ Աստուած: Յիշեա եւ զամենայն զննչեցեալս ՚ի յոյս յարութեան կենացն յաւիտենից: — «Ասրկաւագն յիշեսցէ վերասին զննչեցեալս եւ Քահանայն յիշեսցէ գորս կամի զիենդանիս եւ զվախանեալս. եւ վասն կենդանեացն ասասցէ. — վասն քաւութեան մեղաց ծառայիս քո (այս անուն). եւ վասն ննջեցելոցն ասասցէ. — վասն

(\*) Տես Պատրիեր Ե. բարձր թիւ 3:

թողութեան մեղաց եւ հանգստեան հոգւոյ ծառայի քո (այս անուն)՝ի աեղւոջն լուսոյ, ուստի հալածական վարին ցաւք եւ հեծութիւնք, հանգո՛ զնա Աստուած մեր:

Եւ հանգո՛ զնոսա ուր այց առնես լուսով երեսաց քոց, Եւ եւս աղաչեմբ զքեզ, յիշեա Տէր զուրբ կաթուղիկէ եւ զառաքելական Եկեղեցի քո՝ի ծաղաց մինչեւ՝ի ծագս երկրի, խաղաղացն զոր ստացար պատուական արեամբ Քրիստոսի քո, եւ զուրբ Տաճարս հաստատուն պահեա մինչեւ՝ի զամանան յաւիտենիս Յիշեա Տէր եւ զինծայս քեզ նուիրեալս, եւ որոց վասն եւ յորոց եւ ոյց առաջի մատուցան քեզ: Յիշեա Տէր ըզպտղատուս եւ գերախաւաւորս՝ի սուրբ Եկեղեցի քո. յիշեա եւ զաղքատս Տէր, հատո՛ նոցա զառատ եւ զերկնաւոր բարութիւնսդ, չնորհեա նոցա ընդ երկրաւորացն՝ զերկնաւորսն, ընդ ժամանակաւորեա՝ զյաւիտենականս, փօխանակ ապականացուին զանապականն: Յուշ լիցին քեզ Տէր որք յանապատս եւ՝ի լերինս եւ յայրս եւ՝ի փապարս երկրի: Յուշ լիցին քեզ Տէր բարեպաշտ . . . Պատկաւորքն զորս չնորհեցեր պսակաւորել՝ի վերայ երկրի, զինու ճշմարտութեան եւ զինու բարերարութեան պըսակեցես զնոսա. հովանի լիցիս՝ի վերայ զլիսոյ նոցա յաւուր մարտայուղի, զօրացուսցես զբաղուկս նոցա, ամբարձցես զաջ նոցա, հաստատուն զարքայութիւն նոցա զործեսցես, . . . չնորհեացեունոցա զմեծ եւ զանկապտելի խաղաղութիւն, . . . զի անզորրութեամբ նոցա խաղաղացեալք եւ հանգուցեալք՝ վարեսցուք զկեանը ամենայն բարեպաշտութեամբ եւ պարկեշտութեամբ: Յուշ լիցին քեզ Տէր ամենայն Պետք եւ իշխանք եւ որք յարքունիս են եղբարք եւ ամենայն զօրականն: զբարիս՝ բարութեամբ քով պահեա, զչարս՝ի բարի փոխարկեա մարդասիրութեամբ քով: Յուշ քեզ Տէր՝ առաջիկայ ժողովուրդս եւ որք արդար զատաստանաւ պարտաւորեցան, ողորմեա նոցա եւ մեզ բազում ողորմութեամբդ, զանձուկս արգելանաց նոցա լցո՛ ամենայն բարութեամբ. զծակիցս պահեա ՚ի խաղաղութեան եւ՝ի միաբանութեան. զմանկունս մնո՞ զերիտառարկս խնամարկեա. պառաւանց առաջնորդեա. զկարճամիսու միսիթարեա. զցրուեալս ժողովեա, զմոլորեալս դարձո՞ եւ միացո ընդ սուրբ կաթուղիկէ եւ առաքելական Եկեղեցի. զսասանեալս յայսոց չարաց ազատեա, ընդ նաւորդս նաւակցեա, ճանապարհորդաց ուղեկից լեր, այրեաց պաշտպանեա, որոց հովանի լեր, զգերեալս զերծո, զհիւանդս առողջացո, զորս՝ի պողոտայս եւ՝ի մետաղս են՝ զտարաշխար-

հիկո՞ւ եւ որք՝ ի չար ծառալութիւնս եւ յամենայն վիշտս եւ յարջտս, 'ի չարչարանս եւ 'ի տառապանս եւ յամենայն պատահարս՝ յիշեա Տէր Աստուած, եւ զամենայն զկարօտեալս՝ ըստ մեծի ողորմութեան քում յիշեա. եւ զսիրելիս մեր եւ զտտելիս՝ եւ որք յանձնեցին մեզ անարժանիցս աղօթս վաճն խրեանց առնել: Եւ զամենայն ժողովուրդս քոյ յիշեա Տէր Աստուած մեր, եւ 'ի վերայ ամենեցուն ծաւալեցո զբազմապատիկ ողորմութիւնս քոյ, պարզեւելով զամենեցուն զիմսղրուածս՝ ի փրկութիւն:

Եւ զոր մեք ոչ յիշատակեւցաք՝ ի մոռացօնս՝ անզիտութեամբ՝ կամ 'ի բազմութենէ անոււանց, յիշեա Տէր զայնոսիկ, որ զիտես զիւրաքանչիւր զկոչումն եւ զկեանս եւ ճանաչես զամենեսին յարգանդէ մօր իւրեանց: Զի զու ես Տէր օդնութիւն անօգնականաց, յոյս յուսահատելոց, ալեկոծելոց փրկիչ, նաւելոց հանգրուան, հիւանդաց բժիշկ, զու յամենայնի ամենայն եղեալ, որ ճանաչես զամենեսին, զայցուածս եւ զընտանիս եւ զպիտոյս նոցա: Պահեա Տէր զբազաքս զայս եւ զամենայն ըզՔազաքս եւ զտեղիս՝ ի սրածութենէ, 'ի մահուանէ, 'ի սասանութենէ, 'ի հինից, 'ի հրոյ, 'ի սրոյ, յայլասեռիցն յարձակմանէ եւ 'ի տոհմային մարտից:

ՈՍԿ. — Սրբոյն Յովհաննու կարապետին՝ Մարդարէի եւ Մկրտչի, փառաւորեալ սրբոցն եւ ամենահամբաւ առաքելոցն, եւ (այս անուն) սրբոյ՝ զորոց զիշատակն կատարեմք, եւ ամենայն սրբոց քոյ, որոց աղօթիւք այց արասցես մեզ Աստուած: Յիշեա եւ զամենայն զննջեցեալո՞ յուսով յարութեան կենացն յաւիտենից. (Քահանայն յիշեսկ զորս կամի), եւ հանգը զնոսա Աստուած մեր, ուր այց արասցես լուսով երեսաց քոյ:

Եւ եւս աղաչեմք զքերէ, յիշեա Տէր զամենայն ուղղափառ եպիսկոպոսուն՝ որք ուղիղ համառօտենն զբան ճշմարտութեան քոյ, զերիցունս ամենայն, 'ի Քրիստոս զպաշտօնեալս, եւ զամենայն զքահանայական եւ զմբակեցական ուխտութեամբ:

Եւ եւս մատուցանեմք քեզ զբանաւոր սրատարագս վասն ամենայն աշխարհի, վաճն սուրբ կաթուղիկէ եւ առաքելական եկեղեցւոյ, վաճն որոց ողջախոնութեամբ եւ զդաստութեամբ զաշխարհիկ վարեն կեանս, վաճն հաւատացեալ եւ քրիստոսաէր Պատկաւորացն մերոց եւ ամենայն պալատան եւ զօրաց նոցին: Տուր նոցա Տէր խաղաղութեամբ թագաւորել. զի եւ մեք խաղաղութեամբ նոցա զուարթադին եւ հանգստեամբ վարեսցուք զկեանս, ամենայն բարեպաշտութեամբ եւ պարկեցտութեամբ:

(Բրո. եւ Ոսկ.) «Քահ. 'ի ճայն. — Եւս առաւելյշեա Տէր զԵպիսկոպոսապեան մեր (այս անուն), զոր չնորհեսցես սրբոյ Եկեղեցւոյ քո 'ի խաղաղութեան, կենդանութեամբ, 'ի փառս, առողջութեամբ, ընդ երկայն աւուրս ուղիղ համառօտել զբան ճշմարտութեան քո:

ՈՍԿ. — «Ասրկաւագն երիցս յիշատակ արասցէ կենդանեաց: «Քահ. ի ճածուկ.

ԲԱՐՄ. — Յիշեա Տէր զամենայն ուղափառ Եպիսկոպոսունս որք ուղիղ համառօտեն զբան ճշմարտութեան քո: Յիշեա Տէր ըստ քումզ առաստ ողորմութեան եւ զիս զանարժանա, թողինձ զամենայն զյանցանս զկամայ եւ զակամայ, եւ մի վասն մեղաց իմոց արգելուր զշնորհս Հոգւոյդ սրբոյ յառաջադրեալ նուիրաց: Յիշեա Տէր զերիցունս, 'ի Քրիստոս դԱսրկաւագունըս եւ զամենայն դաս քանանայութեան, եւ մի զոք 'ի մէնջ ամաչեցուսցես յանդիման կացողացս սրբոյ Սեղանոյ քո: Այց արա մեղ բարերարութեամբ քով Տէր, յայտնեաց բազում զըթութեամբ, օդոց զբարեխառնութիւն եւ զօգսակարութիւն, չնորհեա, առուր անճեւե խաղաղական 'ի վերայ երկրի 'ի պըտղաբերութիւն, օրհնեա զպսակ տարւոյս քաղցրութեամբ քով. բարձ զներձուածս յԵկեղեցեաց, ցածո զսպանալիս հեթանոսաց. արագ արագ քակեա զատամբակութիւնս հերեսիումտաց, զօրութեամբ սուրբ Հոգւոյդ զամենեսին զմեզ առեալ ածցես յարքայութիւն քո, արացես զմեղ որդիս լուսոյ եւ որդիս տուն-ջեան, զխաղաղութիւն եւ զսէր քո տացես մեղ Տէր Աստուած մեր՝ որ զամենայն չնորհնեցեր մեզ առատապէս:

ՈՍԿ. — Յիշեա Տէր զքաղաքս յոր բնակեմք, եւ զամենայն քաղաքս եւ զտեզիս եւ զնաւատով բնակեալս 'ի նոսա: Յիշեա Տէր զնաւորդս, զճանապարհորդս, զհիւանդս, զաշխատեալս, զգերիս, եւ փրկութիւն առաքեա 'ի նոսա: Յիշեա Տէր զպտղաբերիչս եւ զերախտաւորս Եկեղեցւոյ քո սրբոյ. յիշեա եւ զաղքատս, եւ առաքեա յամենեսին 'ի մեղ զողորմութիւն քո:

(Բարո. եւ Ոսկ.) — «Քահ 'ի ճայն. — Եւ եղիցի ողորմութիւն մեծիս Աստուածոյ, եւ փրկչիս մերոյ Յիսուսի Քրիստոսի լոյն ճեղ լոյն ամենեսին:

(Բրո. եւ Ոսկ.). — Դարձեալ 'ի ճայն. — Եւ եղիցի ողորմութիւն մեծիս Աստուածոյ, եւ փրկչիս մերոյ Յիսուսի Քրիստոսի մի լոյն ճեղ լոյն ամենեսին:

(Բրու. եւ Ռակ.). — Անարկ. — Զամենայն սուրբա յիշելով,  
Եւ եւս խաղաղութեան զՏէր :

Վասն մատուցեալ եւ սուրբ եւ պատուական Ընծայիցս զՏէր:

Որպէս զի մարզասէրն Աստուած մեր որ ընկալաւ զսա 'ի  
սուրբ յերկնային եւ յիմանալի իւր մատուցարանն՝ հոտուանցի  
ի բուրումն հոգեւորական եւ առաքեսցէ առ մեզ զԱստուածա-  
յին չնորհն եւ զպարդեւս Հոգւոյն սրբոյ, աղաչեսցուք:

Վասն ազատելոյ զմեղ յամենայն վշտաց՝ 'ի բարկութենէ՝  
'ի փտանգաց եւ յանժուժութենէ, զՏէր:

«Փահ. 'ի ծածուկ.

ԲԱՐՄ. — Աստուած մեր Աստուած կենդանարար զու ուսո՛  
մեղ գոհանալ զքէն արժանապէս յաղազս բարերարութեանց քոց  
զոր արարեր մեղ եւ առնիցես: Դու ես Աստուած մեր որ ըն-  
կալար զպատարազս զայս, մաքրեա զմեղ յամենայն պղծութենէ  
մարմնոյ եւ հոգւոյ, եւ ուսո՛ զկատարեալ սրբութիւն երկիւղիւդ  
քով. որպէս զի մաքուր վկայութեամբ մտաց մերոց ընկալցուք  
զմասն 'ի սրբութենէս քումմէ եւ միաւորեացուք ընդ  
մարմնոյ եւ արեան Քրիստոսի քո. ընդունելով 'ի սմանէ ար-  
ժանապէս՝ ընկալցուք զՔրիստոս ընակել 'ի սիրոս մեր եւ ե-  
ղիցուք տաճար Հոգւոյդ քում 'սրբոյ: Այս Աստուած մեր, մի՛  
զոք 'ի մէնջ պարտական արացես սոսկալի եւ երկնաւոր խոր-  
հրդոյս այսմիկ, եւ մի՛ տկարտացի հոգի եւ մարմին անարժանու-  
թեամբ 'ի սմանէ հաղորդելով. այլ տուր մեզ մինչեւ 'ի վերջին  
շունչ մեր արժանապէս ընդունել զման 'ի սրբութենէս քումմէ  
առ 'ի թոշակ կենացն յաւիտենից, 'ի պատասխանատրութիւն  
հաճոյական առաջի ահեղ ատենին Քրիստոսի քո. զի եւ մեք ընդ  
ամենայն սուրբա 'ի յաւիտենից քեզ հաճոյացեալս եղիցուք հա-  
զորդս յաւիտենական բարութեանցդ, զոր պատրաստեցեր սիրո-  
դաց քոց Տէր:

(Ծարուհուելել)

Ա. Վ. Ն.

## ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ ՅԱՄԵՐԻԿԱ.

Միացեալ Նահանգներուն մետաղի հանքերն ու երկրագործութիւնը խիստ յառաջազէմ վիճակի մէջ են. Ամերիկայի հողն, կլիման ու աշխարհագրական դիրքը դիւր կը գործեն հողագործական աշխատութիւնները, այսպէս որ հմտ ներկայապէս մեծ գարկ ու նոր մղում տրուած է թէ երկրագործութեան եւ թէ հանքային ու մետաղային արուեստին:

Շուրջ երեսուն տարի է որ Ամերիկայի մէջ երկրագործական աշխատութիւններն օգտակար արուեստ մը նկատուած է. յառաջադիմութիւնն այն աստիճանի է որ երկրին տեղական ներքին սպառման հարկաւոր եղածէն շատ աւելի մեծ քանակութեամբ ցորեն կարելի եղած է արտադրել:

Դործնական Ամերիկացիք իրենց աւելորդ ցորեններն սկսան օտար երկիր յուղարկել. Նոր աշխարհի ցորենն ու արմտիքն եւրոպականն հետ մրցելով, ընդհանուր դներու անկում մը յառաջ բերին առեւտրական հրապարակի վրայ:

Պէտք է ուրեմն այս յառաջադիմութեան ներքին պատճառներն ուսումնասիրել, որպէս զի ի հարկին տեսնենք թէ ամերիկան արտածութեան երեսէն ծնած երկիւղները հիմնական կրնան ըլլալ եւ թէ եւրոպական ցորենի ու արմտիքի վաճառականութիւնը տեղի պիտի տայ այսպիսի մրցման:

Շիքակոյի աշխարհանանդիսին առթիւ Գաղղիոյ Տէրութիւնը յատուկ Պատուիրակ մը յուղարկեց Միացեալ Նահանգները, որուն պաշտօնն եւեթ պիտի ըլլար հաւաքել լուրջ ծանօթութիւններ ամերիկեան երկրագործութեան ապագային, արտադրութեան եղանակին, երկիրը մշակելու դրութեան ու արտածութեան վրայ: Պատուիրակին վիճակագրական տեղեկութիւններուն նպատակն էր եւրոպացի եւ. ի մասնաւորի գաղղիացի հողագործներուն մատնանիշ ընել իրենց առեւտուրը չնշել սպառնացող վտանգն: Բաց աստի Տէրութիւնն ալ առանձինն Մասնաժողովներ հաստատեց եւ կոչում ըրաւ Առեւտրական Սենեակներուն աջակցութեան, որպէս զի կարելի ըլլայ ըստ իմիքսեղմուլ Ամերիկայի յարածուն արտածութիւնը:

Զափազանց էն այս երկիւղները, որովհետեւ Aingelmann — Գաղղիոյ Պատուիրակին ամունը — բոլորովին անհիմն եւ ոչ

բանաւոր գտաւ ամերիկեան մրցման ծնած յուետես երկիւղը.  
ուրեմն հարկ իսկ չկայ ձեռնապահ մնալ վասնդին առջեւ, քանի  
որ այդ գտանզը երբէք չի կրնար եղծանել եւրոպայի առեւտուրը  
եւ ոչ ալ ջնջել գներու չափազանց բարձրացումը:

Միացեալ Նահանգները երեսուն քառասուն տարիէ ի վեր  
չատ ու շատ ցորեն արտավրեցին, որովհեաւու ընդարձակ եւ  
բազմաթիւ հողեր այս նպատակիս յատկացուեցան. Ամերիկայի  
արտադրած արմտիքի քանակը բաւականին ալ աւելի պատկա-  
ռելի է, սակայն նիւթականապէս անկարելի է իրեն միշտ այս-  
պէս արտադրել:

Եթէ Նոր աշխարհն կրցաւ այնչափ մեծ քանակութեամբ  
ու վաստակով ցորեն ու արմտիք օտար երկիր յուղարկել, պատ-  
ճառն այն է որ այս բանիո յատկացուելի ընդարձակ ու պարապ  
հողեր ունի. այս երկիրները կամ ազարակները բուսաբերական  
յատկութիւններով ու քիմիապէս ալ հարուստ են, եւ հերկուած՝  
եւրոպայի գաղթականներէն:

Այսպէս Ամերիկայի կեղրոն համարուած Ստահ գաւառին  
մէջ Սիմբնդրի ահազին զաշտեր կան. իսկ զէս ի հիւսիս, միայն  
Dakota նահանգին մէջ ցորենի յատուկ հազարաւոր եկտարի  
տարածութեամբ ագարակներ կը գտնուին:

Այս ագարակները կամ հողերն յաջորդաբար իրարու վրայ  
103 անգամ ցորեն կամ սիմինդր կ'արտազրեն. այս յարածուն  
արդիւնաբերութիւնն մահացու է, վասն զի այսու հողը կը  
կորսնցընէ իւր կենսական զօրութիւնը, կը վատնէ զուր տեղ իր  
քիմիական հիւթերը, որով եւ աղքատ ու տկար ըլլալով իւր  
պտուղներն կենաքի տարրը չեն ունենար: Ներկայապէս Ամե-  
րիկացիք բնաւ չեն ուզեր պարարտացուցի աղբերով հողին վե-  
րագրածնել այն կենդանութեան սերմը, զոր մէն մի հունձք ի-  
րեն հետ միասին կ'առնէ, կը տանի իրենց ուզածն լոկ կարելի  
եղածին չափ արագ եւ շատ արդիւնաբերութիւն ձեռք ձգել է:

Այս է պատճառն որ թող լիք ըրած են ձեռնական աշխա-  
տութիւնը, որ բնականապէս թէ սուղ եւ թէ ժամանակի կո-  
րուստ մըն է. Ամերիկացիք որպէս զի կարենան շատ եւ արագ  
երկիր հերկել մեքենական զրութեան հատամուտ են, Միացեալ  
Նահանգներու հողագործներուն զերը երկրորդական է. չողին  
ու մեքենան, ահա զերազանց օգտակար ու դործնական Մշակ-  
ները:

Հստ այսմ երկրագործին պաշտօնը սոսկ հսկել է մեքենայից

վրայ, զանոնք ըստ կամս գործածել եւ ռւղիել։ Հանգստասէր ու սակաւ ժամավաճառ ըլլալով տրամաչափապէս հակապատկերն է եւրոպացի հողագործին։

Այս է պատճառն որ ամէն տեսակ մեքենայք դիւրաշարժ են եւ աթոռակ մ'ունին։ — Միշա Սորիխն երեք չորս ծի լըծուած է, հիւսիսային արեւմտեան գաւառներուն մէջ ծիու տեղ ջորի, իսկ Լուիզիանայի որ է նախին գաղղիական Գաղթականութեան մէջ՝ եղն կը գործածուի։

Երկիր հերկելու համար շոգիի մեքենաներ կը գտնուին։ Այս մեքենայք պարզապէս ճանապարհացոյց — չայրաշարժներ (locomotive routière) են, որոնց կցուած են վեց հատ ալ արօրներ, զորոնք կը թաւալին ճախարիխներ։ Եւ որովհետեւ հերկուելիք երկիրն ահազին տարածութեամբ է, շատ անզամ կը պատահի որ արօր մ'օրն ի բուն մէկ ակօս միայն կրնայ բանալ. այսպիսի եղանակաւ բացուած ակօսի մ'երկայնութիւնը երբեմն կրնայ մինչեւ 20 հազարամետր ըլլար։

Մշակներն ու հողագործական աշխատութեանց գործածուող անասուններն ետ դառնալու համար, ամէն դաշտին կամ ագարսկին սահմանները տնտեսական եւ ախոռներ շնուռած են։ Օր մ'այս ինչ ուղղութեամբ ակօս մը բանալէն վերջ, հետեւեալ օր այն ինչ ուղղութեամբ կ'ընթանան։

Սերմանելու համար ալ մեքենաներ կը գործածեն, ասոնք թոշական եւ ոչ թէ ուղղագիծ եղանակաւ, ինչպէս որ սովորութիւն է յեւրոպա, կը սերմաննեն։ Այս բանս եւեթ ամենամեծ վնասակար զրութիւն մըն է։ Սերմանացան մեքենայք տեսակ մը սայլակերպ կառքեր են, որոնց վրայ հաստատուած է դոխը (trémie), ուսկից սերմիկները կը թափին զլանի մը մէջ, շոգոյ զօրութեամբ այս զլանը կը դառնայ եւ 15 մեդր երկայնութեան վրայ աջ ու ձախ սերմեր կը ցանէ։

Երկիր տափելու գործողութիւնն ալ թեթեւ եւ արուեստական է։

Նաեւ կութքն ալ՝ հնձելու, կապելու յատկութիւն ունեցող զանազան մեքենայից ձեռօք կը կատարուի։

Աւելի վնասակար քան օգտակար են այս մեքենաներս, որովհետեւ տասն երկու մեքենաներ կրնան օրն ի բուն 300 եկար տեղ հերկել, ակօսել։

Ամերիկացի երկրագործք հողն կը պարարտացնեն սիմֆնորի ու վարսակի աղքերով։ Շահաւոր եղանակաւ կը վաճառեն իրենց

ցորենը, չնորհիւ երկրին բնական հարուստ արդիւնաբերութեան,  
ցամաքի ու ծովու ճանապարհներու, շոգեկառաց. եւայն:

Այս խնդրին մէկ մխիթարական կողմն է. տեսնենք նաեւ  
հակառակ կողմն ալ:

Ամերիկացին չի կրնար շատ անդամ իւր բերքերը վաճա-  
ռել, որովհետեւ ներսերը չեն գտնուիր առձեռն պատրաստ դիւ-  
րութիւններ. փոխազրութեան ծախքերը խիստ բարձր են. տար-  
ուէ տարի ցորենին ու արմտիքին քիմիական բաղադրութիւնը  
կը տկարանայ: Միայն այս վերջին կէտս բաւական իսկ է ա-  
մերիկացի երկրագործին համար. ուրեմն ամերիկեան արդիւնա-  
բերութիւնը տակաւ կը կորսնցընէ իւր զօրութենական ոյժը:


Յան. Ա. Ալբ.



ՊՈՒԿՈՑԻ ԵՐԵՑՈՒ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

## ՄՐՅՈՒՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ



ԹԱՐԳՄԱՆԵՑ

ՅՈՎՀԱՆՆԵՍ Վ. ԱԲԻԿԵԱՆ

(Շարունակութիւն) (\*)

Բայց սակայն այս վարդապետութիւնը մեծ կարեւորութիւն  
ունենալով՝ պէտք է խորագոյն տպաւորել զայն հոգւոյն վրայ,  
և այս օրինակները՝ որչափ ալ զրդիչ եւ ազդու երեւին՝ չեն  
բաւեր. Մայրերու սրտին մէջ անշիջանիլի յուսոյ հուրը բորբո-

(\*) ՏԵ՛՛ Պատկեր Ե. Տաբէ, Ավագ 3:

քելու աւելի բորբոքիչ կայծ մը հարկաւոր է։ ուստի Աստուած որոշեց տալու անոնց այս կայծը այնպիսի օրինակով մը որ բոլոր աշխարհը կարենայ լնաւ մոռնալ։

Հոս պիտի տեսնենք երիտասարդ պատանի մը սրբազնագոյն մօրմէ կրթեալ, իւր տղայութեան ժամանակը մտատանջ զդուշութեամբ մը խնամուած, քաղցր եւ միանդամայն հզօր պաշտպանութեան մը տակ հոկեալ նոյն ինքն տղան հազուագիւտ հանճարով զարդարուած, բայց սրտին աղնուութիւնը ըզ-հանճարն գերազանցելով, ուժգնաբար կը սիրէր զմայրը. եւ այս ամէն պատճառներուա համար, ամենամաքուր տղայութենէ մը վերջը, ամեներջանիկ եւ սրբազնագոյն երիտասարդութիւն մը պէտք էր ունենալ. եւ իրօք ալ այսպէս պիտ'որ ըլլար եթէ մի միայն մայրը անոր կրթութեան հոդ ու խնամք տարած ըլլար. բայց զժբաղդաբար խելար մարդու մը հետ ամուսնացած էր. ուրիշ ի՞նչ անուն կրնանք տալ յիրաւի մարդու մը որ ինչպէս իւր անձին նոյնպէս իւր որդւոյն առաքինութեանը անհոդ եւ անփոյթ եղաւ. այր ցաևկոտ եւ բուռն կամեցողութեամբ, կարծես թէ տամնուհինդ տարի շարունակ որդւոյն անմեղութիւնը խաղալիք ըրած էր եւ զանիկայ ամէն տեսակ վտանգներու մէջ տեսնալով կը զուարձանաբ, ուստի իրեն հօրը կամքին զոհ ըլլալով պիտի տեսնենք սա պատանին յանդունոր գահավիժել, նախ եւ առաջ կը ճանչնայ սրտի ամէն տեսակ փոթորիկները, եւ կամաց կամաց իւր հոգւոյն վտանգաւոր վասիկութենէն մզուելով առաջին կապի մը մէջ կ'իյնայ, եւ հոն տակաւին կրնանք ըսել որ աղնուութեամբ վարուեցաւ (թէ որ մզութեան կարելի է երբեմն ազնուութեան անունը տալ) վասն զի իւր պատիւը եւ հաւատարմութիւնը բոլորովին ոտքի տակ չէր առած։ Բայց քիչ մը վերջը պիտի տեսնենք երկրորդ կապով մը կապեալ՝ որն որ այս անդամ բոլորովին ամօթալից կ'ըլլայ. իւր անկարգութեանց սկիզբէն մինչեւ վերջը տամնըվեց տարի ողորմելի կերութեան ժամանակ մը կ'անցնի. եւ ինչպէս սովորաբար սրտի անկարգութեանց արդարացի պատիմը մտքի խաւարումն է, ուստի տղայութեան հաւատքը մարելէն ետեւ՝ հրապարակաւ ալ անկից հրաժարելով ամէն տեսակ վարդապետութեանց անհաստատ հովերուն խաղալիք եղաւ. նախնեաց փիլիսոփայութեան կը հակի, բայց չուտ մը անկից ալ կը զզուի, վասն զի ուրիշ բան մը չի կրնար գտնել հոն եթէ ոչ չարժուն աւագի կոյտ մը, որուն վրայ իւր մեծ հանճարը հաստատուն բան մը

չէր կրնար հիմնել Անկից կ'ելլայ կը նետուի ուրիշ հրապուրիչ եւ կոչտ հերետիկոսութեան մը մէջ, ինը տարի անհամնզիստ այս- պէս կը տասանի. եւ վերջապէս անօգուտ ճիգերէն յոզնած, եւ վհատելով ճշմարտութիւնը չի դտնալուն վրայ՝ զորն որ միշտ կը սիրէր, կ'իյնայ յու սահատ, արտում, հիւանդ, անեղր եւ ան- յատակ անդունդի մը մէջ զոր մենք բացարյակ դարձանց կ'ամուա- նենք. Ահա կը հասնի այն վայրկեանը որ սրտով խղճով եւ հանճարով դէպի իւր կորուսոր կը գահավիժէ, եւ փոխանակ սուրբ Օգոստինոս մ'ըլլալու՝ իմաստակ մը կամ թերեւս Լիբա- նիոս մը, գուցէ առ առաւելն Սիմմաքոս մը պիտի հանդիսանար: Բայց ո՞հ անհամեւմատ դէպի. այն վայրկեանը հասած չհասած, երբ ալ փրկութեան յոյս չկար, պիտի տեսնէք նոյն ընդ նոյն իւր արագաթոփի զօրութիւնը, նախ կամացուկ մը՝ վերաւորեալ արծուոյ մը պէս, յետոյ ուժգնադոյն եւ վերջապէս բոլորովին եռանդնոտ, բախելով թեւերն ի ծագել լուսոյ, ողջունելով զծըշ- մարտութիւնը վերատին դտնալուն համար, աստուածային պերճ ճիշերով կամ լաւ եւս ըսելու համար, ընդունելով խոնարհու- թեամբ, հառաջանօք եւ արտասուօք այն գելցիւնէնը որ է միշտ նախկին եւ միշտ նոր՝ զորն որ շատ ուշ ճանչցած եւ շատ ուշ սիրած էր. կրից եւ տարակուսանաց անդունդներէն ազա- տելով՝ վերջապէս լուսոյ եւ աստուածային սիրոյն ամենաբարձր գագաթները յաղթանակաւ կը ալանար:

Բայց թէ որ այսպիսի զարմանալի զարձի պատճառը վնա- ռելու ըլլանք, թէ որ իրեն եւս հարցընելու ըլլանք, կը զըս- նանք միայն մէկ հատիկ պատճառ մը, եւ այն է մօր մը ազօթ- քները՝ պաղատանքները եւ զօրաւորագոյն արցունքները: Վասն զի իւր մանկան սիրտը ինչպէս որ վայել է ըստ ամենայինի կեր- պաւորելէն ետեւ՝ երբ Օգոստինոսի հողւոյն մէջ կիրքերուն ար- թըննալը տեսաւ՝ զինքը լաւ եւս պաշտպանելու նոպատակաւ, աշխատեցաւ որ իւր խստաբարոյ գոքանչը վաստկի, եւ միան- գամայն զիեսան ճշմարիտ հաւատքին բերէ, եւ այսպէսով մաք- րեց, բայց ավսոս շատ ուշ, այն գարշելի բնակարանը որուն մէջ տղան պիտ'որ աճէր եւ զարդանար: Վերջապէս անոր ետ- եւէն մինչեւ Քաղկեդոն, Հռովմ, Միլան եւ ամէն տեղ երթալէն ետեւ՝ անոր ականչները ամենաքաղցր եւ ազդուագոյն խօսքեր հնչցընելով, եւ արիագոյն զործքեր կատարելէն վերջը տեսնա- լով որ ամէն բան անօգուտ է, որդին ականջ չի կախեր իւր աղ- դարարութեանց, այլ անդնդէ անդունդ կը նետուի, կը դառնայ

առ Աստուած համարձակ եւ աներկիւղ, եւ օր մը երբ վտանգը ստիպողագոյն էր, թշտառ Ազարին պէս, իւր սրտէն կ'արձըկէ այնպիսի ճայն մը, այնքան խորին եւ սրտաշարժ հեծեծանք մը որ ալ Աստուած չի կրցաւ դիմանալ, վասն զի անկարելի է դիմանալը, եւ պատանին իւր մօրը դարձուց Մայրը ուրախութեանէն մեռաւ, ձգելով ամէն մայրերու որոնք իրեն պէս կուլան, իրեն պէս ալ միմիթարուելու զաղսնիքը:

Ահաւասիկ սրբունի Մոնիզայի պատմութիւնը ինչպէս որ ես կ'ըմբռնեմ, եւ կը բաղձամ զրել թէ որ Աստուած, որ ինծի շնորհեց ասոր դաղափարը, արժանի եւս համարի օրհնելու եւ ուղղելու զրիչս:

Թերեւս պիտի հարցնէք թէ ուսկից հաւաքեցի այսպիսի պատմութեան մը նիւթերը. բայց թոյլ տուէք որ ես ալ ձեզ հարցընեմ. ինչ, միթէ կը կարծէք որ Աստուած այսպիսի զարմանալիքները կը ստեղծէ խաւարի մէջ միայն ձգելո՞ւ համար, եւ այսպիսի լոյսեր կը վառէ որպէս զի զանոնք լնող զրուանաւ դնէ:

Սրբունի Մոնիզայի պատմութեան նոյն լնքն Աստուած հոգ տարաւ, եւ ըստ այնմ արժանի պատմիչ մը պատրաստեց. եւ ով կրնայ ըլլալ այն եթէ ոչ «այնքան արտասուաց որդին.» Օգոստինոս սաստիկ կը սիրէր իւր մայրը. անդադար անոր վըրայօք կը խօսէր. զրչէն ելած ամէն սքանչելի երկասիրութիւնները նորա անուշ յիշատակը կը բուրենու Քաման տարի անոր մահուցնէ ետեւ նաեւ, ծերացած աւելի աշխատութենէ քամ թէ տարիքէն, ալեւորած ապաշխարանաց մէջ, վիրջապէս այն աստիճանը հասած ուր կարծես թէ ալ Աստուծոյ ոչըր ամէն թումբերը խորտակելով եւ ի սիրտն յեղած ըլլալով՝ մի միայն անոր վըրայ կ'իշխէ, ուրիշ որ եւ իցէ սէր հերքելով, այսու ամենայնիւ մօրը անուշն հաղիւ թէ կ'արտասանէր, նոյն խակ ամպիսն ելած ժամանակն ալ, իսկոյն արտօսր մը սրտէն կ'ելլէր, աչքերը կը թանար, եւ նոյն ատեն այս յիշատակիս քաղցրութենէ գրաւուելով՝ Հիսկոնալի հաւատացելոց խօսակցութեան նիւթ կ'ընէր. եւ այն քարոզներուն մէջ անակնկալ եղանակաւ, սրտաշարժ վսեմութեամբ եւ անուշութեամբ անյեւալ զէպքերը բերնէն կը հոսէին, որոնց մէջ կը փայլին միանգամայն որգւոյ մը երախտազէտ սիրտը եւ նորա հանճարոյն եւ սրբութեան գեղեցկութիւնը. Բայց հարկ չկայ ըսկու, յայտնի է որ մօրը վրայօք աւելի մանրամասն, աւելի հրճուանօք, աւելի գորովով այլուր չէ խօսած եթէ

ոչ իսոպովանութեանց գրքոյկին մէջ. բայց այսու ամենայնիւ երբոր այս մատեանս ալ կը կարդանք՝ իսկոյն կ'իմանանք որ Օ-զոստինոս ամէն բան կատարեալ զրուցած չէ. տեղ տեղ տեսակ մը ասմօթղածութիւն խոչնզոտ կը լինի իւր զրչին տակ, ուստի շատ անդամ կամովին կը մարէ մօրը լուսափայլ պատկը որպէս զի չըլլայ թէ անկից իւր ճակտին վրայ նաև ճառագայթ մը գայ. բայց իր զրուցել չուզածը, սիրտը կը գուշակէ, աւանդութիւնը երբեմն կը նշանակէ, եւ շատ անդամ ալ Եկեղեցին իւր երգերուն մէջ կը միշէ. Եկեղեցին, այո՛, վասն զի ինքն ալ մայր մ'է, եւ անտարբերութեամք չի խօսիր որդուոցը վրայօք. կը զրուատէ զՄոնիքան այնպիսի վսեմաբանութեամք որ մի միայն Յիսուսի Քրիստոսի հարսին կը պատկանի. Այս սքանչելի մօր գովասանքը հոչակեցին զարերու հետզետէ ընթացքին մէջ եւ երգեցին լսուելու արժանի ներդաշնակութեամք սուրբեր որ յաշխարհս կ'ուղեւորին, ինչպէս նաև Եկեղեցւոյ Վարդապետք, Քահանայապետք, Կուսանք, անուանի մատենազիրք եւ պերճաբան անձինք. Ուստի այս ամէն ցրուեալ մարդարիտները հաւաքեցի եւ անոնցմով այս յիշատակարանս յօրինեցի, զորն որ այսօր Քրիստոնեայ Մարց կը նուիրեմ:

Սակայն կը փութամ նաև ծանուցանելու որ՝ այս երկասիրութեանս գաղափարը իմս չէ. այլ պարտական եմ այնպիսի մարդու մը որուն ուրիշ անթիւ պարտաւորութիւններ եւս ունիմ. մեծ եւ սուրբ եպիսկոպոս մը որ մանաւանդ քանի մը տարիէն ի վեր կեանքիս վրայ կը հեղու անհամենմատ լոյս եւ անդորրութիւն, եւ թէ այլ եւ այլ չնորհքներէն ի զատ զոր սըրտիս գաղտնեաց մէջ կը պահեմ, սորվեցուց ինձ նուիրել հոգիս ճշմարիտ մեծանձնութեան պաշտաման, այսինքն ճշմարիտ սըրտութեան. Այս սուրբ եպիսկոպոսը, այնչափ միրուն է որչափ որ մեծ, եւ անոնք որ «Պատմութիւն ոքունի Շանթալ» յորչորջուած գիրքս կարդացած են, արդէն քաջ կը ճանչնան, կը կոչուի Սալէզիան սուրբ Փրանկիսկոս:

(Շարայարելի)

ԱՐ ԶԵՐՆ  
ԲԱՌԱԳԻՐՔ  
ԼԱՏԻՆԵՐԻՆ-ՀԱՅԵՐԻՆ

Ի ՊԵՏՍ ԴՊՐՈՑԱՑ

ԱՇԽԱՏԱՍՄԻՐԵԱՅ  
Տ ՅՈՎՀԱՆՆԵԼՍ Վ. ՄԻՍՔԵԱՆ

ՈՒԽՈՒՑԻՉ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ ՅՈՒՐԲԱՆԵԱՆ ԴՊՐՈՑԻ  
ԵՒ Ի ՀՈՅՎՄԵԱԿԱՆ ԿՎԵՐԱՆՈՑԻ

Ի ՀՈՅՎՄ

Ի ԲԱՋՄԱԼԵՁՈՒԵԱՆ ՏՊԱՐԱՆԻ  
Ա. ԺՈՂՈՎՈՅ ՏԱՐԱՆՄԱՆ ՀԱՀԱՏՈՅ

1893 — ՈՅԵՐ

ՊԱՏԿԵՐ տան և հինգ օրը մի անգամ կը հրատարակուի.

Բաժանորդագրութեան տարեկան գինն է  
կ. Պօլսոյ համար . . . . . 40 դահեկան  
Գալանոաց և օտար Երկիրներու համար  
քղբատարի ծախրն ի միասին հաշուելով 50 « «

## Խըրաքանչիշը թիշ 2 դահեկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Ֆերա, Եկշի փողոց  
թիւ 1, ուր պէտք է դիմել բաժանորդագրութեան և բերրին  
վերաբերեալ այլ ամենայն ինդրոց համար :

RÉDACTION DU BADGUERE

*Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1*